

մանակին մարդկին այլպես ըլլալու էին, որ խաղաղութիւնը անուամբ լոկ կը ճանչնային եւ իրենց կրից ու ձրից անարգել ամաման ընդարձակ ասպարեզ ունէին։ Գործքին արժեքը առաւել եւս կը բարձրանայ, եթէ ի նկատի առանկ նաև այն մոտդրութիւնը, զօր ունեցած է, պաշել լեզուի մոտեմիւնը եւ ներդաշնակութիւնը, տեղական ու յարմար գունաւորումը նկարագիրներու ըստ բաւականի ծջրին ու յաջող ու բարագուր թիւնը եւ տեղ տեղ հանձնարեղ մատածումներ ու վճռանը՝ գործախառար չկան այնպիսի առաւելութիւններ ալ, որոնց գոյութեամբը ընթերցողն պատրանը կատարած կ'ըլլար, որ ինքնինքը փոխադրուած կը զգացն նկարագրուած գարուն մէջ. զ. օր. պակաս է քննական հետազոտութեանց արդիւնքը, որնց մոլունակ անձանց ու տեղեաց պարագաները ճշգութեամբ որոշուած ու պարզուած ըլլային, բացակայ են հին արձանագրուուեանց եւ դիւնաւական աղքիւ ըներու. նի, թեր, հին սովորութեանց ընծայութիւններ եւն։ Սակայն ի հարկէ այս պակասը կը յիշենք առանց վիպագրին իրը յանձնաքը կամ մեղագրանքը ցցոյ տալ ուշելու։ Իւր կողմանէ աշխատած է վէպը բազմակույսնի առաւելութիւններով օժտելու եւ յարգի ու պատռական ընծայելու եւ մեծաւ մասամբ յաջորդած ալ է։ Անկարելի է, որ ընթերցողն մատուցութենէն զիկիվ Մորացանի երեւակայութեան յառաջ բերած արդիւնքներէն հետեւեալը Մորացան իրը հնարագէտ վիպագիր, պատմական ընը ու ցամաք դէպէրը առ հասարակ կ'արդիւնաւորէ իր կողմէն հնարաւած սկզբնապատճառներու պայմանի համարել յլացումներու որ ընթերցոցն հաւատութեան եւ հիմունան արտայացութիւն կը կորցնեն։ “Գէորգ Մարգարետ առունեալով” Մորացան միով բանի ու որո զգայ նութիւն արտայացուող եւ հոգեինասորէն ճարտարագրուած գունակ գունակ ընթերցութիւն կը կորցնեն։ “Գէորգ Մարգարետ առունեալով” Մորացան միով բանի ու որո զգայ նութիւն արտայացուող եւ հոգեինասորէն ճարտարագրուած գունակ ընթերցութիւն կը կորցներու։

Մեծագոյն համիս. կ'ունենար Մուրացան  
իրեւ Թատեադիր, եթէ նիզինքը ամբողջա-  
պէս այն արուեստին նուիրեր, Միայն մէկ որեքր-  
գութիւն ունինք իրմէ. բաց կ'երեւայ թէ ուրիշ  
ալ գրած՝ ըլլալու է. վաս զի իւր գրոց ցուցա-  
կին թօ. Հասորը պիտի բայց նայ Թատերագրու-  
թիւններէ: Իւր պանչերի Բոստոն ողբերգու-

**թիւնը** (Հրատ. Գթատրոն, Հանդէսին մէջ, 1900 դեկտ. թ. 1.) ամբողջապէս յուղից ողբերգ ական դրուադ մըն է Տիւնալի Նկարագրութեամբ եւ արուեստով: Թէպէս զերծ չէ թէրութիւնէ, ասկան վերջաւորութիւնը ամբողջին ներդաշնակութիւնը կ'աւէք. յանցանքը Հեղինակին չէ այլ Հրատարակի չիւներուն եւ տպագրողներուն: Պան զի լստ Մինչաւ Բերբերեամի գրածին (Նորդ-Դար, 1901, թ. 70): Առաջանա Տարբեստ-սէր օրիորդը Հեղինակին ձեռագրութիւն համաձայն, անցնիքը թունաւորած է, որուն ակնարկութիւններն արգեն ողբերգութեան ընթացքին մէջ չնն պակիր, մինչ տպագրուածին մէջ օրիորդը կը ներկայացնի լոկ անձնանուոց եղան: Այս պատճմուաւ զոր են ննդէմքմ Տորացանի յարուցուած խմբանքները, իբր թէ հայ ինո՞ւ աւանդական անցողուող բարյականին չի համապատասխանել իւր Նկարագրած Ռուզանը:

۸۰

କାନ୍ତିମାଳା

## ԲԻՒԶԱՆԴԻՈՆ ԵԽ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

**Հաղորդակցութիւն Պատգամառութեամք :**

Ու Հայսերական եւ ոչ ալ պարսկական  
արքունիքը մշտակայ դեսպանութիւն կը պահէր,  
դիւնական յարաբերութիւնը երկու ինքնակա-  
լաց մէջ Կըլլար լոկ մանաւոր պատգամաւոր-  
ներու միջցաւ, որ երբեմն երբեմն կը զգուե՛ն  
որոշեալ գործողութիւններ կամ պատու երներ  
գործու տանելով: Երկու առաջիկ պատգամաւոր  
թիւն կը զանազանե՞ն թէ Հռովմայեցիք, թէ  
Պարսիկը: Ամէ եւ փոքր, զնանազանութիւն մը  
որ կարծես այժմու գեսպանի եւ պատգամաւորի  
տարբերութեան կը մօտենայ, բայց յիշականն  
ասոր չետ գործ չունի, ինչու որ նաեւ փար  
գեսպան կօշուածներն ալ միշտ իրերւ իրենց  
վեհապետին ներկայացուցիչներ կը համարուե՛ն: Արքափ որ աղբերներու ցանցաւ տեղեկատուու-  
թեանն կարելի է եղակացընել, մաս պատգա-

Հայութին ըստով պարբեր է հայութին, որը զարդ դրաս անձ իմ և երր շառ համար դիր իմ ասքնա և անցութեր — մեն զագաւորքեր — էւ լոյն, որք արագ է իսրայիլ ժամանակակից բան դաստիարակ համար զարդ է մատուցուած կենաց կը խորպէին և մատուց իմ հայութին կը զարդ է մատուց իմ հայութին:

Ղրկուեկի ամեն հրեշտակութիւն յառա-  
լուընէ այն նիքնակալին կերպագուստ ծածոցա-  
նելու էր, որուն քով պատգամաւորութիւնը  
պիտի հաւատարմացուէր այս ծածոցում թթղ-  
թով կը լլար տէրութեան սուրբ համբակաց ձե-  
ռոք, սակայն կը բաւէր նոյն իսկ ասհամագծերուն  
վարիչները տեղեկացընել, որոնց գործքն էր այ-  
նուսէնետեւ լուրը յառաջ տանիլ եւ հազրոցել<sup>2</sup>:  
Նիքնակալներէն եւ ոչ մին պատգամաւորութիւն  
մը նդուռնելու պարտաւորուած էր. նոյն իսկ խա-  
զաղողթեան ատեն իւր կամբէն հափուած էր  
ընդունիլին ալ մերժելն ալ եւ իւր եկիկր մանեն  
արդերիլ<sup>3</sup>: Եթէ հրեշտակութիւն մը իրեն  
յանձնուած գործքը բաղձացածին պէս գլուխ  
չկարենար հանել, որով ստիպուէր առանց բան  
մը նենելու բառուալ, այն ատեն այն նիքնակալը,  
որ գեսպանութիւնն ընդունած էր, միևն արքու-  
նիքը յատուկ պատգամաւորութիւն մը կը իսուա-  
րէր, որպէս ին պակախ մնացած բանակցութիւն-  
ները վերստին սկսին ու շարունակուին: Այս  
պիտօն երկեւն երկար ժամանակամիջոց մը պատ-  
գամաւորութիւններ կ'երթային կու գային, որ  
խաղաղութեան պայմաններու կամ զննադադարի  
վայ բանակցին, կայսեր յանձնարարութեամբ  
արքայից արքային հետ, կամ հաւառակ, մին, եւ

1 Անեսադր Հոկտ. 41 (242) պի գաղոց պայմանի  
թէ սովորաթիւն կառա. զի ըշտու մեծաց գետանաց  
առարկին զցլ. Խոհարհացն պատճամաւոր ժառն ընդու-  
նել. թե առ և մարդասիրաթիւնն ցոյցելս առ մեծացն  
պահանջ մնան առ առ առ առ առ առ առ առ

2. Օրինակներ ու Մշեանդրի յէլ - աեզերը:  
3. Աննադր Հակո. 17 (2222)։ Ըստունելութեան  
շատարանին մասնաւուն առաջարկը:

<sup>1</sup> Անձնագիր եւ պարագիր թափանորին մեջ բահանգայութեան միջնորդը տա Անձնագրի Հայութ հայեց մեջ որդինակիր ու ինքն է պարզուած Պատ. Խ. 28 (1981):

1 Մենադր Հոկտ. - 41 (242) պի գաղուց պիտի իմ  
թե սովորութիւն կայած գի զիւս մեծաց գետավանաց  
առաջքին ըսլ խոհարապոյն պատճառաւոր իման ընդու-  
ռնեած թեան և մարդաբարեկան ցուցելու ու մեծագոյն  
պետական համար առաջ կայաց առաջ առաջ առաջ առաջ

2. Օրենսդիր առ Անդրանիկ յիշ. տեղը: 3. Վենետիկ Համբ. 17. (2222). Քաղաքացինեան շահութեան պահանջման մասին:

Հաստատուն կանոն մը կ'երեւայ թէ չկար,  
որ գեսպանութեան գլուխը մէկ թէ մէկ աւելի  
անձինք կ'ենալու էին. Կայսերական պատգամա-  
ւորութիւնները սովորաբար բազմաթիւ անձինք-  
ներէ կը բաղկանային, ըլլայ իրարու թեւ թի-  
կունք ըլլարու, ըլլայ իրարու հսկելու համար.  
մէջնէն մէկը, աստիճանով ամենէն մեծը, իրբէ  
գլուխ եւ առաջնորդ բանին կը գործէր: Ի հարկէ  
գեսպաններու կ'ընկերանային առաւել կամ  
նուազ թուով ուղեկիցներ իրբէ օգնական,  
թարգման եւ ստորագրագ անձինք<sup>3</sup>:

Հաւատարմացնելու համար կերպական  
թղթիք պէտք չկար, վասն զի գեսապանութեան  
օրինաւոր ըլլալը հաստատած կ'ըլլար կանխաւ  
եղած ծանուցումը. իսկ եթէ պատգամաւորու-  
թիւնը հետը մերէք նաեւ իւր իշխանին մէկ  
թռողթը, որ սովորաբար կ'ըլլար, այս ատեն այս  
թռողթը կը բաղանդակէր յանձնարարութիւնը եւ  
գեսապանութեան պաշտօնը կը նշանակէր: Քանի  
որ պատգամաւորներուն յայտնապես բացարձակ  
իշխանութիւն արուած չէ գաղճիք կուրու եւն,  
պարտական էնին իրենց իշխանականիքուած դա-  
շանց հաստատութիւն տալը վերաբաշէլ եւ  
բերել<sup>4</sup>: Յայտնի լիտօրութեանց հետ կը լի-  
շատակունի նաեւ գաղանի հրաշանգաներ<sup>5</sup>:

Երկու պետոթեանց գեսպանները ազգաց  
իրաւամբ առ հասարակ ճանշուած արտօնու-  
թիւնները կը քայլեին նաև պատերազմի ժա-  
մանակ։ Իրենց անձը անբռնաբարեի էր եւ չէր

ըլլար որեւէ կերպով դգչել<sup>1</sup>. օտար երիքին մէջ տէրութեան ծախով ազատ կ'երթեւեկի՞ն եւ իրենց աստիճանին համեմատ կը տեղաւոր էին ու կը հոգացէին, իրենց հետ բերած առարկաները մաքսային մուտքի եւ ելքի վճարմանց ենթակա շէին եւ վաճառականական սովորական սահմանափակութիւնները ազատ էին<sup>3</sup>, Միշշցեա կայսերական կառավարութիւնն միշտ չ'ու ո փոյթ կը տանէր, որ ազգաց իշխանց այս սկզբանները ձշգրիտ պահուին, անդին պարսիկ պետութիւնը այս ակնածութիւնը:

Օտար պատգամաւորներն ընդունելու մաս-  
նաւոր կարգ կանոններ կային թիվանդական ար-  
քունեաց մէջ, որոնց կէտա առ կէտ պահպանու-  
թեան մասնաւոր խնամք կը ապրուէր պարսկա-  
կան գեսպաններուն հանգեցի, իբր ամենահզօր  
դրացի պետոթեան ներկայացուցիչներու: Պա-  
լատական քաղաքավարութեան եւ սիրամիր փար-  
մանց մէջ այն ատեն մանաւանդ դիրար գերա-  
զանցելու կ'աշխատէին, երբ խնդիրը երկու պե-  
տոթեանց մէջ խաղաղութիւն հաստատելու  
կամ պահելու վայ ըլլար:

Ա. Երոյիշեալ Պետրոս մեզի աւանդած է  
ստորագրութիւն մը պարսիկ պատգամաւորու-  
թեան մը ընդուռաւելութեան, որ միանգամայն նման  
զիվաց էրբ օրինակ որոշուած էր՝ կաւկան մասը  
հոս յառաջ կը բերեաք:

Գիւանական յարաբերութեան հոգատարութիւնը կայսերական արքունիքաց Աջ՝ պաշտամնց մագիստրոսին ձեռքն էր, որ ամբողջ արքունականաց իբրև գլուխ իր վրայ կը միասորեւ պալատան վիրակացուի եւ արտաքին գործոց նախարարի պաշտամնեարու<sup>5</sup>:

Պատգամաւորութեան ղբկուիլը ծանուցուելէն վերջը՝ պաշտամնն վերակացնին հրամանաւ իւր պաշտօնեաններէն մէկը, որ Փառաւորք (Illustres) հոռուանենքու սատիճաննէն ըլլալու էր, պարսկական սահմանն կ'երթար, որ է ըստ Հոռովմէական Դարսա մերդին եւ պարսկի Մժբնայ

<sup>1</sup> *Bogham Ann.* B., 7 (186) B., 24 (259);

<sup>2</sup> Այսպէս Հերագիւնէս Պուստիւնոսի և Վաստինիանոսի օրով. Քրայիմանոս և. Զքարքի Տիրերի ասեն, այսպէս Զիկ Խորոցի Փամանակ:

<sup>4</sup> ԱՐԵՆԱՆԴՐ Հակո. 11- 54 (209, 255);  
<sup>5</sup> ԱՐԵՆԱՆԴՐ Հակո, 47 (251).

• Ամենային Հայկա. 47 (251)

**3** Dig. de legat. 50. 7. 18.

Cod. Just. de cursu publico 20. 50. 16.

<sup>3</sup> Cod. Just. de cursu publico 20. 30. 46.

<sup>4</sup> Կոմարնդ. մասն կարգաց Ա. 89. 90 (398 թ.)

Ευρικού αγρού θεωρείται ότι οι διαφορές μεταξύ της παραγωγής της στην Ελλάδα και στην Αγγλία είναι πολύ μεγάλες. Το παραπάνω πρόστιμο δεν θα μπορούσε να γίνεται στην Ελλάδα γιατί η παραγωγή της στην Ελλάδα είναι πολύ μεγαλύτερη από την παραγωγή της στην Αγγλία. Το παραπάνω πρόστιμο δεν θα μπορούσε να γίνεται στην Ελλάδα γιατί η παραγωγή της στην Ελλάδα είναι πολύ μεγαλύτερη από την παραγωγή της στην Αγγλία.

aspx (8.22-й звук) и .aspx:

մշտեղ, որպէս զի հնա իւր զինուրական յուլ զարկաւոր գնդով պարսիկ դեսպանը, որուն ընկերացած կ'ըլլային Մշտեն պարսիկ գունդեր, ողջանէ եւ դարսա առաջորդէ, որուն առջև այլ եւս պարսիկ յաւզարկաւոր գունդը կ'ենալու եւ ես դառնալու էր: Հռովմայիցի յանձնակատարին առաջնորդութեամբ ճամբորգութիւնը կ'ը շարունակուեր զինուրական մեծ պողոտայն վայէն, անցնելով վապագովիին ու Գաղատիան և Նիկայի վայէն Բռապորսի եղերքը՝ Քաղկեդոն, ուր սովորաբար գեսպանը ճամբորգութեան խնդրութենէն քանի մ'օր հանգիստ կ'առնուր: Ճամբորգութեան տեսողութիւնը, մեջն առնելով ճամփան պէտք եղած գաղարը, 103 օր ասմանաւած էր եւ այս ժամանակամիջոցին մէջ էր, որ գետապանն եւ անոր ուղեկիցներուն պիտօյից համար Հարիկաւոր քամը կ'ը տրուեր. բաց ամար իրեն սրուելու էին 5 ձի և 30 զորի<sup>2</sup>: Քաղկեդոնէն նաև մայրաքաղաք կ'ը տառուեր, ուր ցամաք եղած ատեն կայսերական նժոյցներ ու ձիեր կ'ը պարսէին, զինքի ը բանկավայրը փոխարքելու, որ ամէն գիրութեամբ յարդարուած եւ պատրաստուած էր<sup>3</sup>: Հոյ հասնելուն պէս պաշտամանց մագիստրոսին մէկ փոխանորդի կողմանէն հիւրենակուլութեան պարգեւներով կ'որչունուեր, քաղաքավարութիւն մը, որուն պատասխանել կու տար գեսպանը իրեններէն մէկուն միջցաւ: Երկրորդ կամ երրորդ օրը պաշտամանց մագիստրոսին պաշտօնական այցելութիւն մը կ'ընեւ, յորում ասիկ տեղեկութիւն կ'ը ինդրէր գետապանն անոր ինքնակալ տիրոջ, նոյնին զաւակց եւ իւր իսկ որպիստեմն վայրը եւ կ'ը հարցնէր թէ ճամբորգութիւնը լա կատարեց թէ ոչ կայսր ալ գետապանն թղթով կամ բրիունցի բարի գալուս կ'ը մաղթէր, զայն պաշտօնապէս շընդուեծն<sup>4</sup>:

Հանդիսական ընդունելութիւնը կայսեր կողմանէ՝ կ'ը կատարուեր իւր պետութեան գլխաւոր ծանրակշիք գործողութիւն մը, յորում բնազնիքն իւր կրցած ամէն փառաւորութիւնն ու պերճութիւնն ու պերճութիւնը յերեւան կ'ը հանէր: Հւացացիչ շքեղութեամբ, բարբարոսներուն, որպիսիք կ'ը համարուեին նաեւ զարսիները, աշքը ըստ կարելյն ազդյ եղանակ:

<sup>1</sup> Կատառած, անգ: Հոյ յիշւաւ նշանակը առողջական մէ կրտս ըցաւ, անտարակոյս Անտիք առ Տարոս ըցաւ: Ե. զան զի ասոր քայէն կ'երթաց ճամփան:

<sup>2</sup> Հնաւ:

Հ Կառա. 401: ուր բնակութեանց յարդարանը աւել մէր կ'ը համարդրու:

<sup>3</sup> Կառա. 403:

կաւ իսթել կ'ը նկրաէին պետութեան եւ անոր թագաւորներուն գերազանց զօրութիւնը: Պաշտամանցմագիստրոսին օգնականը<sup>1</sup> (Subadiunya), ունկնդրութեան նախնթաց իրկունը գետապանին կ'ը ծանուցաներ, որ կայսրը երկրորդ օրը զինքն ընդունի կ'ուզէ<sup>2</sup>. Նմանապէս կայսրը իւր վերագյու սենեկապետին (Decurio) ձերքով մասնաւոր կերպով զանիկա իրեն կ'ը հրաւրեր<sup>3</sup>: Ծերեկայսուի անդամները, բարձրագոյն պաշտօնեաները արքունի հրաւրով ունկնդրութեան կ'ը կանչուէին. Նոյնպէս հոգ կ'ը տարուէր, որ կայսերական թիկնապահ գունդը, դրօշակիները, պաշտամանց վերակացուին ստորակարգ թէկսածուները եւ թարգմանները ժամանակին ներկայ գտնուին: Անէնքն ալ իրենց հանդիսական հանդերձանքներով, իսկ գունդերը զննովով ու զարդով կուր վառեալ հնալլայր էին:

Ընդունելութիւնը կայսերական պատրանց մեջ գահարաչին մէջ (Magnum consistorium) տեղի կ'ունենար, որ հանդիսական գումարութերու համար օրոշուած էր եւ ծանր մետաքսեայ սրահակներով գոցուած երեր գոներով անշատուած կ'ըլլար նախարահէն (Ante consistorium), Հոյ կ'ը մոցուէր պայտան առջեւի հրապարակէն (Augustaeum) նախագաւթեն անցնելով<sup>4</sup>:

Դեռ բաւական ժամանակ կ'ը սահէր կ'անցնէր, մինեւ որ դեսպանին թշլ արուեր կայսեր երեսը տեսնել: Պայտա մանելու ատեն պաշտամանց մագիստրոսը զայն կ'ընդունէր եւ մօւաքին բով գտնուղ իւր գրասենեակը (Schola) կ'ը տանէր, ուր կայսեր համար բերած պարգեւներուն ցացակը կ'անուէր<sup>5</sup>: Անոնչետեղ գետապանները ներս տանելու օրոշուած սենեկապետը<sup>6</sup> (Admissionalis), հետո ունենալով գրասենեկին պաշտօնեաները եւ թարգմաններ, գետապանը նախարահ տանելով կ'ը ինդրէր հոյ սպասել: Մինչ թագաւորներէն պատահի մէջ ամէն ոք կայսեր ընդունելութեան կ'ը պատրաստուի: Ասիկա այս միջոցին թողով իւր առանձ-

<sup>1</sup> Ասոր Գոյսը ա. Cod. J. 12. 20. 4:

<sup>2</sup> Կառա. 403: «Հրաման ես արքուն յառաջիւ քեզ, ոն յառաջման»:

<sup>3</sup> Decurio Գոյս ա. Cod. J. de decur. et silent. 12. 16.

<sup>4</sup> Տեղ. պէս պարտակից Գոյս հման Պրակուզ. de aedif. I. 9 (1991) եւ Կոբիպատի Պանցիրիուս ի լաւ Յուստին:

<sup>5</sup> Տ. Արքը:

<sup>6</sup> «Introducteur des Ambassadeurs» բուռածք Կը լիւսնէ:

սահան սենեակները եւ ունինքրութեան սրաշն  
առաջնորդուելով՝ գահին վրայ կը բազմի ու  
կ'ողջունէ ներս մանող մեծամեծները իսկ ասկէ  
վերջը զարմանալի բան մը տեղի կ'ունենայ:  
Կարծես թէ կայորը իրբեւ վերին դատաւոր  
ատահան նստած ըլլայ եւ գեսպանն ալ իրը  
կողմանացիւթիւն առշեւը եղելու համար եկած՝  
ասոր կանխան պատրաստուած կերպափան հրաւեր  
մը կը համուի, զօր պաշտամանց գահերեցը  
բարձրացայն կարգալ եւ հրատարակել կու  
տայ: «Կանչուի թող Խորովին, Պարսից թա-  
գաւորին պատգամաւորը եւ անոր հետ եղող-  
ները<sup>1</sup>, Սնենկափետը (Decurio) սախարահը  
կ'երթայ եւ գեսպանն կ'ըսէ, որ Վարդացը ըլլ-  
վեր վերցնէ ու ներս մտնէ<sup>2</sup>: Ընդդրձակ սրա-  
հն երկայնութեանը պատճառաւ, հազի՞ թէ  
հեռուեն կը նշարէ իւր մեծութեան ու փառաց  
Նշաններով պաճուած թագաւորին անձն ու  
կերպարանքը: Մինչ գեսպանին ուղեկիցները  
ետեւ կը մնան, ինքը կամաց կամաց գահին կը  
մերձնայ, սովորական յարգութիւնը կ'ընէ  
կայսեր, երեք անգամ գետին իյնալով եւ  
ուղը պագնելով եւ կը մատուցանէ մաղթանք-  
ներ կարգալով՝ իւր տիրոջ թուղթից: Կայսրը  
գեսպանը կ'ողջունէ թարգմանի միջցան եւ իւր  
թագաւոր եղօր որպիսութիւնը կը հարցնէ.  
ասոր վրայ գեսպանը հրաման կը խնդրէ մա-  
գաւորական պարագաները յանձնենք եւ կ'ըն-  
դունէն: այս ընծանելուր իւր ուղեկիցները նսիա-  
սրահէն ներս կը բերեն եւ կրկնի ու կրկնի  
երկրպագութեամբ կայսեր առջև կը գնեն:  
Թէ այդ ընծանելուր ինչ կ'ըլլան յետոյ, արդէն  
ըսած ենք: Ազա կայսրը պատգամաւորը կ'ար-  
ձակէ սիրալի խօսքերով, որ կը հեռանայ ինչ-  
պէս որ եկած էր, այժմին երեք անգամ ծննդ-  
դիր երկրպագութեամբ. Վարդացը ըլլայ իւր ետեւն  
կ'ինյա եւ տեսարանը մախճան կ'առնեն<sup>3</sup>:

Այս առաջնին ընդունելութեան ունկնդրութեան կրնային ուրիշ ու այնչափ համգիսականներ յաջորդել, եթէ կամ կայսրը գեսապաններեւ Հրաւիրած ըլլար խօսակցութեան մը համար, ինչ կամ ասիկա պաշտաման մազիստրոսին ձեռքով կայսրը ունկնդրութեան հաջորդէր, որպէս զի իր կողմանէ անոր մծանելու մատուցանէ: Այսպիսի տեսակցութեանց ատենագործութեան գործը մերաբերեան իրողութեանները, որոնց

Համար որ գեսպանը եկած էր, ըլլայ պաշտամանց մաքստորսին Ներկայութեամբ ըլլայ ծերակոյսի անդամներուն եւ այլց մասնաւոր հրաւիրմանի գումարուած ժողվարի մը մէջ (Silentium), խնդրոյ Նի-Ծ Կըլլային. խնդրոյն յառաջացման համար կընար տաղի ունենալ առանձին բանակցութիւն գեսպանին ու պաշտամանց մաքստորսին ու Կայսեր ուրիշ փաստներ անձնաւուրութեամբ միշտ։<sup>1</sup> Ինթէ իրեւոն պատաստոր ընթացք մը առանելու վայ ըլլային, քաղաքակիտական խօհեմութեամբ կայսեր կը յանձնարուեր, ոչ միայն ստեղ զորուատելով իշխել Պարսից թագաւորոց եւ սիրոն առնուլ,<sup>2</sup> ըսենիք պարոիկ նշանաւոր գերւոյ մը արձամանը, այլ նաեւ պատգամաւորին ալ ցոյց տալ անձնաւուս հոգածութիւն մը եւ մտադրութիւն մը, հրաւիրելով կայսերական սեղանի եւն եւ հարուստ պարգեներով արձակել զանիկա։<sup>3</sup> Սակայն այս խնամատար մտադրութիւններով հանդերձ գեսպանը եւ անոր ուղեկիցները ոստիկանական մշտական եւ ճշգրիտ հսկողութեան ինքարիուած էին, մայրաքաղաքն անցուցած ժամանակամիջոցն մէջ, որպէս զի լուսեսութիւն չկարենան ընել: Պատուասիրելով պատրուակին ներքեւ պատգամաւորութեան կը հետեւէր պատականում մը, որնոյնին կ'ընկերանար մատակավարէն գուռու կողմ. քաղաքին ամէն փառաւորութիւնները պարցենալով ցոյց կուտային գեսպաննին, բայց մայն իրենց ուղած քանիցին իրեւեւ բացանիկ գէւկը կը մշտասակէ Պրոկոպիոս, որ Յաւսանինեանս թոյլ տուած է Յազդ-Աշխասպին, զըր մեծապէս կը յարգէր, իւր մաքրիներով ազատ համարձակ առանց ուղեկից բիւզանդինին մէջ շարժիլ։<sup>4</sup>

Պարսիկ գեսպաններուն ընդունելութիւնը  
միշտ այնպէս սիրալիր չէր ըլլար, ինչպէս Յուս-  
տինիանու տաեն, որ երգաբանա, փորձառու-  
թեամբ սորված էր, թէ թշնամին լաւագյուն է  
դիւնազիտական հաճոյակատառութեամբ շա-  
հիլ, քան թէ խստութեամբ ուժացնենէ: Կոր  
յաջորդը Յուստինոս, իբր հռովմանցի կայսր  
ինքնագիտակցութեամբ առլցիւալ, Պարսիկ գեւ-  
ձայնը բարձրացուց: Արդէն իսկ Խորովի առա-

Հ Կոստ. 405 “Կոշեսցի Յազդ-Աշխատակ պատգամաւորն Խոսքում Պատիկ առօս է եւ նման”.

“**Գայի պահպանին:** ‘Եթու (ո՞ւ սիրո՞ւ) :

<sup>3</sup> *Brumfitt*, *Arch. Mus.* 193; 108.

Յ կոստանդ . վասն կարդաց 407, 408 :

Տ ՊՐՈՒ. ԳՎ. Դ. 15 (537) այսպիսի դեպք մը կը

Հիշատակե՛:

Յ կոստ. անդ 409. 410 Գրոխոս. ՊՊ. թ. 28 (235. 236)  
Յաւստիքիանու. ծախքը, զար Յազդ-Աշխատապայշ դեմպանու.  
Ընդհանուր առ 1922 թ. մայիսի 16-ի ըստ ԱՊՀ մէջ

բառան համար ըրաւ,  
մեծով մոտե իս զնէ:

միշտն մարկ կը գնես:

Յ ՊՐՈԿՈՎԻՉՆՈՐ Գ.Պ. Պ. 15 (536-539):

եւ դաժան վարժունք բանեցուց, թէպէտ ասոր ընդունելի նաև ալ իւր ամբարտաւան բնաւորութեանը համար սխալնունք համարուեցաւ:

Պարսից արքունեաց մէջ ալ գեսպաններու ընդունելութեան նկատմամբ ըստ յունական աղբիրներուն եւ ասոնց հետ ֆիրդուսին թագաւորաց մատենին մէջ այս նկատմամբ հայորդածներուն, բիւզականին նման կարգ ու սալք կը տիրէր: Խնչպէս պարսիկ գեսպանը դասասի մէջ, նոյնպէս ալ կայսերականը Մծրնայ մէջ սահմանին վրայ՝ հրամանատարէն եւ փարչութենէն կողմունուէր եւ հօն կ'առաջնորդուէր, ուր նոյն միջոցին թագաւորը իւր կայանը հաստատած էր: Տիմոն մայրաքաջարին մէջ կընդունէր զայն թագաւորը, շշջապատուած իւր մծամաններէն եւ բազմած պատուական քարերով զարդարուած փշոսկէ գահին վրայ, մարգ արտաշար պապաջը գլուխը եւ զգեցած շքեղ եւ սօկեհուու հանդերձներ<sup>1</sup>: Դեսպանը սովորական կերպով թագաւորին յարգութիւն լնելին վերը կայսեր ընծաներուն հետ նամակը կը մատոցանէ թագաւորին, որ իւր քարտուղարներէն մէկուն բանալ եւ կարգացնել կուտայ: Եթէ թագաւորը բարեյօժար, եւ ուրախ զուարթ ըլլայ, գենապանը նստիցնելով գահին քոյլ պատուոյ հակուստներով<sup>2</sup> եւ ուրիշ ընծաներով կը մծամարէ: Խոկ եթէ թագաւորը պատերազմի դաշտը գտնուէ, պատգամաւորը բանակեալով կ'երթայ եւ անոր արշաւանաց կընկերաբանայ<sup>3</sup>:

Հովովայեցի պատգամաւորները քաղաքական իրերուն ինդիներու վրայ եղած բանակցութեանց ատեն, ճարտասանութիւնն թափելով կամ նաեւ տրամասական արուեստ բանեցնելով թագաւորին վրայ ազգեցութիւն կ'ուգեէն գործադրել եւ զանիկա իրենց առաջարկութեանց յօժարեցնել: Դրժախտարար այս բան քիչ անդամ իրցած են յաջողցնել, շատ անդամ իրենց շնկն ու ճիգը Պարսիկն ամբարտաւանութեան կամ խորամանկութեան առջեւ կը խորտակէր<sup>4</sup>:

Իրերը ուրիշ կերպարանք կ'առնուին, երբ արքայից արքան լւար տրամադրութեան մէջ ըլլ-

լար: Պատգամաւորներուն առջեւ ամէն տեսակ խոչ եւ խութ կը հանուէր՝ գեռ պարսկական արքունիքը ոսք չկիսած, կը ջանացուէր որ անոնց ընդունելութիւնը ալ սիրալիր չէր ըլլար. Թագաւորը կայսեր անուամբ իրեն եղած առաջարակութիւնները բանի տեղ ընելով կը մերժէր: Երբեմն նյի հի սովորական ախառութիւնների խոկ, որ պայքաց իրաւանց առաջ կ'երթային, կը բանաբարուէին: Այսպէս Ցիրերուն կայսեր գեսպանները՝ Արքունիքը (579) արքունեաց բարբարուներուն ամբարտաւանութեան վրայ գտնի գենքանեաները ըջին: Գէշ եւ վատառողջ բնակարաններ գրած իրբ բահատարկեալ կը վարուէին հետերին եւ ես գարձած առանձնն հոս ու հոն տարուէրեցին, պանպէս որ իրական առնջանք մ'եղաւ իրենց գարձը<sup>5</sup>:

Դիւանական գործողութիւնները միշտ պէտք չէր որ գեսպաններ արքունիք արքունիք նովուելով ըլլար. այս վախճանաւանաւ լիազորներ կ'անուանուէին, որ երրորդ տեղ մը խորհրդակցութեան համար քովէ քով կու գային: Այսպէս Եջէր խաղաղութիւնը, որով բազմամայ հովովական-պարակական պատերազմը վերջացաւ, այսպիսի ժողովը մը մէջ գլուխ հանուեցաւ<sup>6</sup>. Երբ Յուստինիանու պայազաններու առան նոր պատերազմ բացուած էր, 775 թիւն եւ յաջորդ տարիներու մէջ շատ հեղ փորձ փորձուեցաւ յանձնակատարներու ձեռքով եղած բանակցութեանց հիման վրայ կուրէ գագրեցընելու համար<sup>7</sup>:

Ժողովակենարը սովորաբար դարասի եւ Մծրնաց մէշնեղը կ'ըլլային, տեղու գործիլ երկու կողման յանձնակատարներու գործքն էր, որ երբեմն գտուարութիւններ կը յարուցանէր: Վոփիսիկ անվտահութիւնը եւ նախանձը չէր տաներ, որ խորհրդաց գումարումը ամսոր վայր մը, որպիսի էր Գարդաս, փոփագրուի: Աւելի կը նախընտրէին մօտերը եւ եթէ ուրիշ կերպ չէր ըլլար, բաց գաշտի վրայ խորաններու տակ ժողովուի: Յանձնակատարներուն հետ կու գային

<sup>1</sup> Տեղեկութիւնը կոնս կորդացուէլ Մէնանգը քով Հայու. 55 (256–258):

<sup>2</sup> Մէնանգը Հայու. 11 (206 թէ): Ասոր վրայով առնելու անուանը:

<sup>3</sup> Մէնանգը Հայու. 46, 47 (248 թէ): Հայու. 60 (260 թէ):

<sup>4</sup> Մէնանգը Հայու. 46 (248):

<sup>5</sup> Մէնանգը անուանը: Կ'ահմանն իրբառաց մէրձ ու դարձ քաղաք Հայկակեն խորան եւ ծովովնի դաշտունք երկը ց պետութեանցը:

մատակայ սահմաներէն նաեւ բազմութիւն մը բարձրագոյն պաշտօնեաներ եւ նշանաւոր քաղաքացիներ, մէյ մը անոր համար, որպէս զի մասնական խնդիրներու մէջ անոնց օգնեն, մէյ մ'ալ որ անոնց զիրքն ու կացութիւնը արտաքուստ աւելի փառաւոր հանդիսացընեն:

(Ը-բան-իւլի)

Կ. ԳՈՒՅՈՒՐՈՒԹ



## Կիիրիլին կը թողիկոս վրէջ ԳԵՂՄԱՐԻ ՀԵՂՄԱՐԻ ՅԵՂՄԱՐԻ ԹԵՂՄԱՐԻ

### ԿՈՒՆԵՄԵՐԻ ԴՐՈՒՄ ՄԵջ

Ժամանակաց ընթաց հացու հինգ՝ Պատմութեան  
574 - 610:

(Ը-բան-իւլի-հունիս)

Գ. Լ. Ո. Խ Խ Խ.

Յանձնաւու կանոնիւ բարիւ հարաւու:

Երեսունիւ կաթողիկոսին Սովորիս մահուամբն կ'ամիսաւուէր հայրապետական երկիրի դիեւալ աթու ոյն ցանկակի միութիւնը, զանէ այս երերկու կողման ալ ընդհանրակօն՝ ամիկաւութիւնը: Յովհաննէս Բագրատանք պայտի ճանչութիւնդ հանուու ծայր կաթողիկոս: Ծամաթ անանք անձնաւութիւննեան և ժամանակակից նինդոց ի մերձուստ մանրամասն առթեամբ:

Յափհանու ճնշտավոյն կ'նշանակեն պատմագիրը Յանձնաւու Հայրապետականի կադ կամ կազմական գիւղը<sup>1</sup>: թէ կը զանէ է ժամանական նաեւ զաւախ ի եփիսկապան ոչինչ կ'աւանդուի այս մասին: Վարդապետն ներս կը մնան առ հասարակ անոր կաթողիկոսութենէ յառաջ տարած կենաքը, պահու որ պայտ մեցի անցյալ է բարդութիւնն անգամ, թէ ուներ ենթ զեղական որ եւ իցէ աստիճան: Պատմէք, Յովհան Պատմաբան եւ իրմէ Ապրագն կը դրասան զինքը իրեն այր ճշմարտ եւ արդար եւ առաքին ի վարուց, ապր սուրբ եւ ընտրեալ յամնեցանցը<sup>2</sup>: Հ. Անդրանիկ կ'անուանէ զՅօհհաննէս՝ Ալիքանան: բայց թէ ինչ ազգերէ տասեալ եւ նիշ իմաստով, անցյալ է ի բնձի:

Պատմութեան մէջ յերեւան կ'ելէ իր ան մասուրութիւնն մլցերորդ դարու մլրժն տասեան:

<sup>1</sup> Մեհենդր, անդ, Ամեամեք բնիկը երկուունց պետականց, առաջարդ առաջանակակից բաղադրաց:  
<sup>2</sup> Յանձն. Պար. 42: Անդ. Ան. 77: Գուու. կաթ. (անդ) 271: De rebus Arm. 1249 անդ հու. Առօ. Պօ. Հայութանութանց հայութանութանց առաջարդ պատմակի կաթողիկոսութեն 30 առինքն մասւ Պատմաբանութեն: Մասեան հերթան չեն կորաւ ար հու:

կին (591), երբ Մօրիկ կայսերական այս ե արեւ մտեան Հայաստանի համար որոշեց հաստատել առանձին կաթողիկոսու, հակառակաթու Պոռնոյ կաթողիկոսին անկան արակի հայութ Մուլսէս կաթողիկոսին անկան բարութիւն անիէ: Յափհանու կը վիճակի ընարարի իրեն (591/2), որ ապահովագու արգեն յառաջացած արքիքի մէջ ըլլալու եր՝:

Կայսերական Հայաստանը փոքր չէր, ինչպէս սահմանն կը տեսնուի. եւ Յովհան իւր թէնին կարող եր մըրիլ Մացիսի հետ:

Բիւզանդականաց այ որոշութիւնն վախճան ունէր, ինչպէս կամիսեցինք ըսել, կորել կայսերական բաժնի Հայոց յարաբերութիւնը Պարսկան հայոց հետ, եւ հակառակէն իրենց ձեւել զանոնք: Այս այս վախճանաւ անշուշու նոր հայրապետի կաթողիկոսարանն հաստատեցաւ: Պոռնոյ արեւմտան կրօնը<sup>3</sup>, Կոտոյը գաւաքի Աւանի գիւղքաղը<sup>4</sup>, Ազատ գետի յաւական բաժնի մէջ, ու շատ ապարիսօն հեռու, հետեւարար, Պոռնոյ կաթողիկոսարանէն: Աւելի անց ցոյնեւու համար Պոռնոյ ու աշերածին վրայ նստող կաթողիկոսն, ինչպէս սյուն հետեւ ուղիր եին ըսելու յունահայք<sup>5</sup>, ձեռնատ եղան յայրէ Յովհաննը: Աւանի մէջ չեւէլ կաթողիկոսարան մը եւ հեղեղեցի մը կառու ցանչն, զոր եւ հանեցի գոլուի, եկեղեցւոյն բարըն ալ այ յարաբերով իւր կայսերանի դաղողը Պոռնոյ իւրին եւ իր աշերածին վրայ նստող կաթողիկոսն, ինչպէս սյուն հետեւ ուղիր եին ըսելու յունահայք<sup>6</sup>, Ավանի սկզբանի վարդապետը կաթողիկոսարան կարեւուսկանը, վասն իւր Պոռնոյ հին կաթողիկոսարանի բարոր կահէրն ու կազմաները: Կոտով զարդարեցաւ կաթողիկոսարան կարեւուսկանը, վասն իւր Պոռնոյ հին կաթողիկոսարանը, յասակացաւուն ան կաթողիկոսուն<sup>7</sup>:

Եկեղեցին գետ ժ. գարու հանաւուն եւ իր պայծառաթեան մէջ եր, եւ պահեցացաւ է Պատմաբան կաթողիկոսի, կոմ Արքահան որով (Արք. 26. Պար. 77. 257. եւն): Ծփութանիթիւն նուան է պահուական Մագիստր կաթողիկոսութեն 30 առինքն մասւ Պատմաբանութեն: Մասեան հերթան չեն կորաւ ար հու:

<sup>1</sup> Անցանացուն գարուց պատմագիրներէն ուն շառական կաթողիկոսի կը դեմքն ընդհանրաց եր Յանձն. Պար. 290:

<sup>2</sup> Յանձն Պար. 42. Անդ. 77. Ապր. 60. Գուու. կաթ. 275: Անձնիկ կ Սամիկ Օղպէւստի (95) առինքն թէ շնչարդ կը անցան ու ի թէսուսպայտն ենք կաթողիկոս եւ եկան եւ աթոռ ի պահուակ յանցուած գիւղ. Պոռնոյ կը մերէ Հ. Անդրանիկ Արքուու, 290:

<sup>3</sup> Համեան կրիստու քարոզեն ու շառ հառակ գուց կը դիմ Աստի մասն մէմ Արքուու, 290:

<sup>4</sup> Յանձն. Պար. 42:

<sup>5</sup> Անդ. 53. համ. Դիմ. բան. 93-94. ար Արքան ևս քարոզ ցաւու կը գախատ Արքուու այս մասին: